

առանձին շահը դիտելով՝ քիչով շատացեր է, 40 տարի զոհթէ անդադար աշխատելով, և միշտ զովելի, արդար և ճարպիկ վկայուեր է. վկայութիւն՝ որ շատ աւելի փտաւոր է քան մեր վաճառականաց ի վենետիկ շահածն և կորուսածն: Ինքն իոկ Անտոն այսպէս կը մտածէր, ըստ վկայութեան իր որդւոյն՝ վերջին աղերսագրին մէջ, թէ՛ փառաւոր մահ կը համարէր իր աշխատութեանց ժառանգ և երախտաւոր թողուլ իր զաւակները. (Si riputò di morir glorioso con lasciarme con cinque altri miei fratelli heredi et benemeriti delle sue fatiche). Միայն թէ կը վայելէր որ այսպիսի Հայ մի, որուն արդիւնքը կը թողում զատելու ընթերցողաց, ինչպէս իր կենդանութեան ատեն, անկէ վերջ ալ ծանօթ և զարմանալի ըլլար այն քաղաքացեաց, որոց՝ նախ օտարական յետոյ քաղաքակից ըլլալով՝ այնչափ երախտաւոր և բարերար եղաւ. բայց եթէ վենետիկ միայն իրենց մոռացեալ Դիւանաց մէջ կը պահեն Անտոնի յիշատակը, ասոր ազգայինք 300 տարի վերջը իբրեւ յարութիւն տալով և եռադարեան յորեղեան համարելով իր մահուան թուականին (1594—1894), անմոռաց ատանդեն զայն իր և մեր հայրենեաց:

Շարայարեչի

## ՆԱՅ ԼԵԶՈՒԻ ՈՒՍՈՒՄԱՍԻՐՈՒԹԻՒՆ ՅԵՒՐՈՊԱ

(Տես ՚էջ 109)

**Զ**ՐՊԵՏ երեք տարուան արձակուրդի հրամանէն ետքը չդառնալով ի Փարիզ, իր փոխանորդն Պաւղոս Էմիլ Լըվայեան տը Ֆլորիվալ (Levailant de Florival) 1830 սեպտ. 4 հրամանագրով մը հայ յեզուի ուսուցիչ դրուեցաւ: Հրովարտական դպրոցին (Ecole des Chartes) ու յետոյ Արեւելեան կենդանի լեզուաց վարժարանին մէջ իր ուսմանց ընթացքն անարտած էր (1824—23), ու 1831ին համառօտ գրուածք մը հրատարակած հետեւեալ խորագրով. « Ուղղափառ Հայոց դէմ 1828ին ի Էստանպնուպոլիս տրուած հալածանաց պատմութիւն » . (Exposé des persécutions exercées en 1828 à Constantinople contre les catholiques Arméniens:

Հրատարակեց դարձեալ երկուսասաներորդ դարու հեղինակ՝ Միխիթարայ Գօշի առակաց գաղղիական թարգմանութիւնն, ու Միխիթարեան ուխտին հիմնարկութեանն ու նպատակին լրաց համառօտ երկախորութիւն մը: Փափաքելով ուղերթութիւն մը ընել ի Հայաստան, 1834ին արձակուրդի հրաման ինչորեց. բայց վենետիկոյ սրբոյն Ղազարու կղզիէն անդին առաջ չերթալով, հոն քիչ մը առեն զեղբերեցաւ հայկական ուսումը կատարելագործելու դիտ-

մամբ. և այն առթիւ՝ Մխիթարայ ուխտին՝ իբր ուսումնական անձ յօղացաւ Բացակայութեանն ժամանակ՝ փոխանորդ զրաւ զԷլզինէոս Պորէ, և որպէս Վրացի քիչ ետքը առիթ պիտի ունենանք խօսիլ 1836ին հրատարակեց Մովսիսի խորենացոյ պատմութեան զազդիարէն թարգմանութիւն մը, պակասաւոր ու շատ անհարողատ. այնչափ որ բռնագատուեցաւ անհետ ընել զայն՝ վերջընելով ի վաճառմանէ. ու 1841ին հայերէն բնագրով ու զազդիարէն բնորեւագոյն թարգմանութեամբ նոր հրատարակութիւն մը ընել ի Ս. Ղազար, իրեն աշակից ունենալով զԳաբրիէլ վարդապետ Այվազովսքի: Ասիական օրագրին մէջ քանի մը մանր յօդուածներ տալէն ետքը, 1843ին ի լոյս ընծայեց զազդիարէն թարգմանութիւն Եղնրկայ Կողբացոյ « Ընդդէմ աղանդոց » երկասիրութեան, որ հինգերորդ գարու յայտնի մատենադիր է և աշակերտ սրբոյն Սահակայ և Մեսրոպայ: Այլ թարգմանութեան մէջ ալ կը թերանայ ի ճշգրտութենէ, ինչպէս յԱրևելեան հանդէս ուսումնաթերթի ցոյց տուաւ Արման տը Վիկերինգ (de Wiekering) ի հատորն հինգերորդ յ'էջ 207—216: Եւ յիրաւի, թարգմանիչն շատ տեղ չիմանալով մատենագրին միտքը՝ սխալ իմաստներով խեղաթիւրեր էր անոր խօսքերը:

Տը Տիւրքիւլ Լըվայեան մեռաւ ի 1862. և յաջորդեց զնա ի պաշտամանն Տիւրքիէ, որ քսան տարի անընդհատ գրաւեց հայ լեզուի ուսուցչութեան պաշտօնը:

Գաղղիոյ Դուլուզ քաղաքը ծնած էր նա ի 1807, և առջի բերան Ղըպսի լեզուի ուսումնասիրութեամբ պարապած. 1838ին Անգղիա զրկուեցաւ եգիպտական արձանաց ուսումնական հետազօտութեան: Այդ պարապմանց միջոյ բազմաթիւ ձեռագրաց հանդիպելով մալայերէն և ճաւայերէն լեզուներով, փափաք և միտք ունեցաւ այդ լեզուաց ուսմամբ պարապիլ, և 1840ին դառնալով ի Փարիզ, հրաման ընդունեցաւ անոնց դասախօսութիւնն ընել Արևելեան լեզուաց դպրոցին մէջ (1844): Գիտակ էր նա արաբ, հայ և ռուս լեզուաց: Այդ վերջինին ուսումը անհրաժեշտ էր հայերէնի հետամուտ արևմտեան բանասիրաց համար, զի հայերէնի նկատմամբ շատ գրաւածներ կան այդ լեզուով:

Տիւրքի գրաւածներէն զանոնք միայն յիշատակելով զոհ ըլլանք, որոնք Հայաստանի պատմութեան և մատենագրութեան կը վերաբերին. և որ միայն բաւական են յարգարացընել Ռընանի զովեստը՝ զոր տուաւ նմա Ասիական ընկերութեան 1882 տարւոյն յունիս 30 գումարման ատեն. « Արդի արեւելագիտաց մէջ սակաւք միայն կրցեր են Տիւրքի նման իրենց բովանդակ կեանքը նուիրել այդ ուսումնասիրութեան »:

Տիւրքի նախնական փոյթն եղաւ խաչակրաց արշաւանաց ժամանակի հայ պատմչաց հետազօտութիւնն: Դեռ նոր ծանօթացուցեր էր Զրպետեանն Մեսրոպայ երիցու գրաւածքը նկատմամբ մեծին Ներսիսի վարուց, Մատթէի Ուռայեցոյ ժամանակագրութիւնն, և Ներսիսի Շնորհալոյ 1152ի շարագրած ողբը Եղնիոյ առման վրայ, յորում անձնագրութիւն տուած էր քաղաքին՝ ողբալով իր թշուառութեանց վրայ:

Հրատարակեց Տիւրքիէ ի 1850 Մատթէի Ուռհայեցոյ առաջին խաչակրաց արշաւանաց պատմութիւնն (Ը + 108 էջ), և 1858ին նոյն հեղինակին ժամանակագրութիւնը (952—1036), և որոյ շարունակութիւնն երկասիրած է Գրիգոր Երէց (մինչ ի 1162 թիւ Փրկիին) : Իսկ 1869ին սպազորութեան լոյս տեսաւ նորա գլխաւոր աշխատասիրութիւնն, և էր « Հաւաքումն խաչակրաց պատմրաց. Հայկական վաւերականաց հատոր առաջին » . (Recueil des historiens des Croisades. Documents Arméniens, publié par l'Académie des Inscriptions et Belles — Lettres) : Այս մեծ աշխատասիրութեան վրայ հետեւեալ կերպով կը խօսի Է. Բերնէս Ասիական ընկերութեան տարեկան Տեղեկագրին մէջ ի ժողովի զումարելոյ ի 25 յունիս 1870. « Յառաջաբան մը, կ'ըսէ, գործածած վաւերականաց վրայ. Ընդարձակ ներածութիւն Փոքր Հայոց թագաւորութեան և Կիլիկիոյ վիճակին վրայ՝ ի ժամանակի խաչակրաց. ի սկիզբն զրոցն զրուած են ազգագրական և առնմաբանական ցուցակներ. և յետոյ պատմագիրքն Մատթէոս Ուռհայեցի, Միքայէլ ասորի, Ներսէս Լամբրոնացի, և ուրիշներ, հայերէն բնագրով և գաղղիերէն թարգմանութեամբ : Յաւելուած մ'ալ Լուսինեանց թագաւորութեան պատմութեան, այն ժամանակին որոյ նկատմամբ քիչ են հայկական վաւերագիրք : Կը վերջանայ հատորն չորս հրովարտակաց արևատիպ նմանահանութեամբ, և գրական՝ պատմական և աշխարհագրական ցուցակներով : Գրուածքիս (գեռ անտիպ) երկրորդ հասորը պիտի բովանդակէր հրովարտակներ, քահանայապետաց կոնդակներ, գրամներ, նկատողութիւններ, արձանագրութիւնք՝ որ կը պատկանին Հայոց ազգի այն պատմութեան՝ որոյ կեդրոնն էր Սիս քաղաք » :

Ռուս լեզուի գիտութեամբ ու Էմիլեան Մկրտչի հետ ունեցած թղթակցութեամբ կրցաւ Տիւրքիէ Լազարեան ուսումնարանի տեսչութեան ու հոգաբարձութեան հետ շարունակեալ յարաբերութեան մէջ ըլլալ : Նոյն ուսումնարանի վրայ տեղեկութիւն մը հրատարակեց ի 1855 յԱրևելեան հանդիսի (Նոր շար, Հատ. Գ. 438—450, ու 1858ին յԱսիական օրագրի (Շար Ե, Հատ. ԺԱ 476—479) մահազոյժ կենսագրական մը Լազարեան Յովհաննու Բ օմնիին վրայ. որ նոյն տարւոյն փետրուար 18ին վախճաններ էր ի Պետրպուրգ :

Տիւրքիէ կարևորագոյն թարգմանութիւններէն մէկն է՝ ռուսէ ի գաղղիականն՝ հետեւեալ խորագիրն ունեցող փոքրիկ բայց հետաքննական գրուածք մը. « Պատմութիւն, վարդապետութիւն, աւանզութիւնք և պատարագամատոյց արևելեան հայկական եկեղեցոյ » . (Histoire, dogme, traditions, et liturgie de l'église arménienne orientale). որոյ այլևայլ սպաւորութիւնք եղան ի Փարիզ : Այս փոքրիկ գրուած, որ Լազարեան ուսումնարանի սեպհականութիւն է, կը պարունակէ զհամառօտ պատմութիւն եկեղեցոյն Հայոց, անոր հաւատոյ դասնութիւնն՝ զոր յօրինած է Շնորհալի հայրապետն Ներսէս, զպատարագամատոյց, և այլ տեղեկութիւններ նկատմամբ

բուրբ խորհրդոց, նուիրապետութեան, քահանայական սպասուց և հանդերձից, և այլն :

Հանդէս երկուց աշխարհաց (Revue de deux mondes) ուսումնաթերթին մէջ ալ 1856ին հրատարակեց Տիւրքիէ (Իրի տարի, Հատ. 2, 209—255) երկար ու հմտական հատուած մը « Հայկական բնկերութիւն յինն-կտաններորդ դարու, և իր քաղաքական, կրօնական ու մատենագրական գիւրքը » . La Société Armenienne au XIX Siècle, sa situation politique, religieuse et littéraire). Այս հատուածին իբրու շարայարութիւն կրնայ համարուիլ նոյն խորագիրը կրող հատուած մը, հրատարակեալ ի 15 յունիսի 1867, ի Մկրտչէ Պ. Տատեան. (Հանդէս երկուց աշխարհաց, 11-է տարի, Հատ. 69, 903—928) :

Մոյն պիտանական հայագէտ ուրիշ բազմաթիւ յօդուածներ ալ հրատարակած է նոյն ուսումնաթերթին մէջ ժամանակակից քաղաքականութեան վրայ, մանաւանդ ռուսականին ի կողմասեան գաւառ, ինչպէս նաև ուրիշ նիւթոց : 1858, 15. ապրիլ թերթին մէջ տեղեկութիւն մը տուաւ խոտաբաշեւի հայ տուա բառոցոց վրայ : Քանի մը տարի յառաջ ալ նոյն հանդիսին մէջ հատուած մը հրատարակեք էր « Փոքր Ասիա, ըստ ռուս ուսմմն ուղեորի » . (L'Asie Mineure d'après un voyageur russe). Ասիական օրագրին մէջ ալ (Շար վեցերորդ, հատոր ԺԳ) թարգմանեց ի հայէ յաշխարհարութեան Ալիշան Հ. Ղեւոնդի զլուսին որ յաղագս « Տեղագրութեան Հայոց Մեծաց » : Իսկ Փօղոսն Հայոց վրայ ցուցեր էր նոյն ամսագրին մէջ (Շար վեցերորդ, հատ. Թ) թէ ս'րպի օգտակար է Սարգիսեան Հ. Ներսիսի տրբապիղոնեցոյ՝ տեղագրական երկասիրութիւնն որ 1843էն ց' 1853 ուսումնական ուղեւորութիւն մը ըրաւ ի Հայաստան : — Ասիական օրագրին՝ շար հինգերորդ, հատոր ԺԷին մէջ (377—437) հրատարակեց Տիւրքիէ, « Ուսումնասիրութիւն ի վերայ քաղաքական, կրօնական և վարչական կարգաւորութեան թագաւորութեան Փօղոսն Հայաստանի, Etude sur l'organisation politique, religieuse et administration de Royaume de la Petite Arménie). որոյ շարունակութիւնն և վերջ՝ ի հատորն ԺԸ 289—357 : Արևելեան Հանդէս ամսագրին 1858 տարւոյն մէջ հատուած մը ունի այս խոքագրով : « Պատմութիւն Խաչակրութեանց ըստ հայ ժամանակագրաց. (Histoire des Croisades d'après les chroniques arméniennes), 169—184) Ուրիշ հատուած մ'ալ. « Վաճառականութիւն, սակ մնքատանց և քաղաքական պայման օտարականաց ի թագաւորութեան Փօղոսն Հայաստանի ի միջին դարս » . (Commerce, tarif des douanes et condition civile des étrangers dans le royaume de la Petite Arménie au moyen âge) : ի հատորն ութերորդ նոյն հանդիսի (277—287, 350—366) :

Պատմական ուսմանց նկատմամբ՝ Տիւրքիէ գո՛ր չեղաւ միայն Խաչակրաց ժամանակին վերաբերութեամբ զբաղելով : Իր մանաւոր ուսումնասիրութեան առարկայ ըրաւ Մոզլէաց ժամանակը. ու 1858ին հրատարակեց Ասիական

ըրգրին՝ հինգերորդ շար, մետասաներորդ հատորին մէջ. « Մոզլք՝ ըստ հայ պատմաց , հատուածք թարգմանեալք ի սկզբնադրացն՝ (Les Mongols d'après les historiens arméniens: fragments traduits sur les textes originaux. 192—255, 426—473, 481—508). Եւ են քաղուածքս ի պատմագրութենէ Կիրակոսի Գանձակեցոյ: Շարունակութիւնն, որ հաւուած է ի զոց Վարդանայ պատմիչի, հրատարակուեցաւ ի հատորն ԺԶ հինգերորդ շար (273—322): Արդէն 1848էն ի վեր Տիւրքիէ յժԲ հատորն չորրորդ շարի թարգմաներ ու հրատարակեր էր հատուածս ի Միխայելէ աւորոյ, ի թագաւորութենէ Յուստինոսի Ա. մինչև ցթագաւորութիւն Լեւոնի Գ. Խաւրացոյ (573—717):

1867ին երբ Եւարիստ Բրիտով ուսերեկնէ թարգմանեց Ք. Պատկանեանի մէկ երկասիրութիւնը, « Քննութիւնք ի վերայ կազմաւորութեան հայ լեզուի» (Recherches sur la formation de la langue arménienne), Տիւրքիէ շատ ընտիր բանասիրական ծանօթութիւններ աւելցուց, ամենապարզ բացատրութեամբ հայկական լծորդութեանց զրութեանը: Գիտնոց կոչուած (Journal des savants) օրագրին մէջ քննադատեց Վ. Լանկուայի հրատարակած հայ պատմագրաց հաւաքումը:

Տիւրքիէ մեռաւ ի 21 դեկտ. 1881: Մահուընէն քիչ յառաջ կը պատրաստուէր ի հրատարակութիւն Ստեփաննոսի Տարոնեցոյ կամ Ասողկան ընդհանուր պատմութեան զազրիական թարգմանութեան: Առջի երկու գրքերը արդէն պատրաստ էին սազարութիւն, և հրատարակուեցան առ Լըռոսի ի 1883: Շատ հետարքնական են ծանօթութիւններն որովք զարդարեց և ճոխացոյց Տիւրքիէ այն թարգմանութիւնը, և իր քաջածանօթ խորունկ հմտութիւնը կը ցուցնեն: Թարգմանութեանն բնագիր ընտրած է ֆարսիչու ազգային մատենագրանին մէջ գտնուած զրչագիր մը, և ուրիշ մը որ կը պահուի ի Սուրբըն Ղազար Մխիթարեանց, բաղդատելով Էյմիածին գտնուածին հետ, զոր ի 1857 հրատարակեց Կարապետ վարդապետ Շահնազարեանց ի ֆարսիչ, և ուսերէն թարգմանուեցաւ և հրատարակուեցաւ ի Մկրտչէ Լւինեան (ի Մոսկուա, 1864): Տիւրքիէ յաջորդն յուսուցչութեան հայերէն լեզուի՝ Ազիլատ Գարրիէր կը պատրաստէ հիմա զթարգմանութիւն երրորդ և վերջին գրոցն: Այս մասը պիտի բովանդակէ զմանրամասն կենսագրութիւն և զգրատարական արդիւնս Տիւրքիէի:

Գարրիէր ծնած է ի Լիւնըռէյ (ի Ստորին Սէյն) և իր (բողոքական) աստուածաբանական ուսմանց ընթացքն կատարած է ի Ժընէւ, և Սթրասպուրիի աստուածաբանական ուսուցչաց կանառին առջև (faculté) բանամիջութիւն մը ըրած է « Պատմական և քննադատական հետազոտութիւն ի վերայ ժամանակի մարգարէութեան Ամբակումայ » խորագրով: (Etude historique et critique sur l'époque de la prophétie d'Habakuk). Յետոյ բարձրագոյն ուսմանց զարցոյցն մէջ երկրորդական ուսուցիչ (répétiteur) անուանեցաւ, ու 1873ին քարտուղար—մատենագրութեան կենդանի լեզուաց

գարոցին, և որոց գրատունը ճոխացուց և կարգի գրաւ՝ քսան հազարի հաս-  
ցընելով հոն ամփոփուած մատենից թիւը : — Հայկական աստուածաշունչ գը-  
րոց թարգմանութեան մէջ պահուած Յովսեփայ ու Ասանէքի պատմու-  
թեան, ի կարգէ անհարազատ գրոց, գաղղիական թարգմանութիւնն բրաւ և  
հրատարակեց ի 1886 (Nouv. Mél. Orientaux. 477—513) : Չոհրա-  
պեան՝ իր 1805ին հրատարակած աստուածաշունչ գրոց տպագրութեան մէջ՝  
իբրև յաւելուած գրեր էր նաև զ'Եզր շորրորդ, և յառաջաբանին մէջ կը ծա-  
նուցանէր որ ուրիշ անվաւեր և ոչ հարազատ գրոց ձեռագիրք ալ կը գտնու-  
էին իր քովը, ինչպէս Մահ երկոտասան մարզարէից, կտակը երկոտասան  
նահապետաց, և Պատմութիւն Յովսեփայ Գեղեցկի և Ասանէթի : Այս գը-  
րոց՝ դեռ մէկն ալ հրատարակուած չէ. և սակայն ի ժամանակագրութեան  
Մխիթարայ Այրիվանեցւոյ, զոր էմին ի 1870 հրատարակեց ի Մոսկուա և  
ի 1867 Պատկանեանն ի Պետրպուրզ, յայտնապէս կը տեսնուի թէ կար  
անոնց խմբագրութիւնն յերկոտասան դարու : Չոհրապ միայրը գրած էր եր-  
կոտասան նահապետաց կտակներն ու Յովսեփայ և Ասանէթի պատմութիւնն  
տպագրել, և օրինակն ալ արդէն պատրաստած էր տպագրողին յանձնելու :  
Գարրիէր այն օրինակը ձեռք ձգելով, գաղղիարէն թարգմանութեամբ հրա-  
տարակեց : Այս մանրամասն տեղեկութիւնները մէջ բերելուս նպատակն է,  
որ ինչպէս բանիբուն հրատարակիչն իրաւամբ կ'ենթադրէ, սուրբ գրոց այլ  
և այլ անյայտ կամ անվաւեր մատուց, որք յառաջագոյն թարգմանուած են  
ի հայ և հիմայ շատերն կորսուած, կրնան դեռ եւս թարգուն պահուած ըլ-  
լալ ի խորշս աստուածաշունչ գրոց և մատենագրարանաց, ուստի և հնասէրք  
պէտք է ետևէ ըլլան անոնց գիւտին և հրատարակութեանը, յորոց մեծա-  
պէս պիտի օգտուի սուրբ գրոց գիտութիւն :

Գարրիէր հրատարակեց դարձեալ զբնագիր և զթարգմանութիւն արձանա-  
գրութեանց հայկական նշխարատուփի մը որ ի Վասիլէւսքի հուաքման. (Mél.  
Or. 1883, և Ազգային տպագրատուն ի Փարիզ ի 52 էջ) : Մեծապէս  
հետաքննական է այս արձանագրութիւն, և է ոտանաւոր եղերերգութիւն մը ի  
վերայ առմանն Հոսիկայի ի Մէլիք-Աշրաֆ սուլթանէն Եգիպտոսի (1293).  
Սկիւտայի վանաց մէջ յօրինուած կ'երևնայ, առ թագաւորութեամբ Հեթմոյ  
(1289—1307) :

Հայ լեզուի ուսման հետամուտ գաղղիացի աշակերտաց համար մեծ ծառա-  
յութիւն մատուց Գարրիէր, Լաւեր զերմանացոյն հայ-դասական լեզուի քե-  
րականութիւնն թարգմանելով ի լեզու գաղղիացաց, յաւելուածով համաօտ  
բառադրոց և ծաղկաբաղ հուաքման մը : Հրատարակուած ի Փարիզ առ Մէ-  
զոննէօլի 1884 : — Մկրտչի էմին յոբելինի առթմն ալ՝ հին բառգիրք  
մը հրատարակեց Գարրիէր՝ ի լատին և ի հայ, որոյ խորագիրն « Բանը կամ  
խօսք Հայոց » (Verba seu dictiones Armenorum) ի Փարիզ, 1880 :  
Այս համաօտ բառգիրք գտնուեցաւ սրբոյն Հերոնիմոսայ մէկ քանի գրուած-  
ներն ամփոփող գրչագրի մը մէջ, գրուած Քրիստոսի 900 թուականին,

և Օթէոն քաղաքին կղերանոցի մասենագարանին մէջ կը պահուէր, և զոր զըտաւ գաղղիացին Օմնն : Պատուական ու հետաքննութեան արժանաւոր գիւտ մը , որովհետև տասներորդ դարէն յառաջ հայկական առագանութեան վրայ դատաստան ու գաղափար մը կու տայ : Պաւղոս Տըլակարտ հայերէնագէտն՝ անոր կարեւորութիւնը կը ցուցնէ ի գերման ուսումնաթիւթին Göttingische gelehrte Anzeigen, 1888 ի թերթն ութերորդ՝ յ'էջ 297, ու այլնայլ հետեանք կը հանէ , որ կը հաւատեն արդէն իրմէ յառաջագոյն յայտնած կարծիք 1853ին հրատարակած գրութեան մը մէջ Zur Urgeschichte der Armenier խորագրով . այսինքն՝ թէ սանսքրիտ հագագայինքն պն , կն , տն հայերէնին մէջ կը հնչուին տկար պ , կ , տ , սառեալով . և որովհետև նոյն ստեղծն ալ կային պ , կ , տ , սանսքրիտի նոյն բազմաւայն տառից տեղ , ջաւնացին տառից իրարու հետ շփոթութեան վտանգէն խուսափել՝ զնեւոյլ փ , ք , ք ուժովներն . բայց այս փոփոխութիւնք մասնականք էին : Գրութիւնն արդէն իր հաստատութիւնն առած ըլլալով , խօսուած կամ աշխարհիկ լեզուին մէջ միայն մուտ գտին այս փոփոխութիւնք : Օթէոնի բառարանին մէջ կը գրուենք պ = փ , կ = զ , գրերն՝ որով յայտնի կ'ըլլայ թէ այդ փոփոխմանք յառաջ են քան զտասներորդ դար : Եւ յիրաւի , շատ աւելի հին են ստորնք : Համոզուելու համար բաւական է դիտել թէ ի'նչ տառագարձութեամբ հայ բառերն կամ անունները կը հնչեն Հրեայք և Յոյնք : Նոյն իսկ հիմա զանազան գաւառաբարբառներու մէջ՝ անձայն կամ համր տառից հնչմունք շատ փոփոխութիւն կը կրեն . և բաւական չէ , օրինակ իմն , ըսելը թէ բնն տառը պնն կը հնչուի ի Տփխիս և բնն ի Պսլիս , այլ պէտք է նկատել թէ ի'նչպէս կը հնչուին միջին գաւառաբարբառաց մէջ : Այս դիտողութեան հետեւանքն այն կ'ըլլայ՝ որ զրաբար հայերէնին ենթադրեալ տառագարձութիւնն ոչ երբէք ձայնական կերպով կարող պիտի ըլլայ ներկայացընել մասնաւոր տեղոյ մը հնչումը . որով ամենայն ընդօրինակութիւն (transcription) կ'ըլլայ զրական և ոչ ձայնական :

Հոս կը լմնցընենք արեւելեան կենդանի լեզուաց դպրոցին մէջ հայ լեզուի ուսուցչաց շարք , որ իրարու յաջորդեցին , այսինքն Զրպետեան , Լրվայեան Տըֆտրիպալ , Տիւտրիէ և Գարբիէլ : Կը մնայ մեզ խօսիլ հիմայ Սէն-Մարգրէնի , Վիկտոր Լանկուայի , Պրսէի , Եւգինէոս Պորէի , Եւարիստ Բրիտովի և Գաստերիպի վրայ :

Շարայարեղի